

Մեր դարը երջանիկ դար մը չէ, որովհետեւ ճնշուած է ընդարձակ կազմակերպուած թնշամութիւններով ազգերու, դասակարգերու և դաւանանքներու: Այս չարիքները կը բխին քաղաքական և տնտեսական շարժառիթներէ, և սակայն յաւերժացած են մասամբ անհատական հոգեկան թերութիւններով, որոնք մարդիկը կը մղեն աւելի դէպի ատելութիւն և վախ քան թէ դէպի ողջմտութիւն և համագործակցութիւն:

Եթէ մարդոց մեծամասնութիւնը ողջմտ ըլլար, քաղաքակրթութեան սպառնացող հաւաքական անողջմտութիւնները շուտով վերջ կը գտնէին: Սակայն դժուար է տեսնել թէ ինչպէս կարիքի պիտի ըլլայ անհատական ողջմտութիւն գոյացնել այն տեսակ երկիրներու մէջ, որոնց կառավարութիւններուն ֆոյլութիւնը կախում ունի անոր քաղաքականութենէն:

Թերեւս մարդկային բնութեան մէջ գոյութիւն ունի միտում մը դէպի ողջմտութիւն որ ինքզինք վերահաստատէ քիչ աւտենէն: Այսպէս է եղած անցիտային մէջ իւրաքանչիւր խնեթութեան շրջանէ վերջ: Մենք կրնանք ուրեմն յուսալ որ այսպէս պիտի վրայ կրկին:

Թրգմ. BERTRAND RUSSEL
Տ. ԳԱԶԱԶԱՆ

* Իր համոզումին անկեղծութիւնը ունեցող մարդը պէտք չէ քաշուի հրապարակաւ պարզելէ իր գաղափարները եւ անոնց իրականացումին համար ըրած աշխատանքը. ուրիշ խօսքով պէտք չէ խորշի քննադատութենէն, որմէ անպատահալոյս միայն կրնայ ծագիլ իր անցեալ և ապագայ գործունէութեան համար հաւաստարարակ:

— Երբ միեւնոյնը անգամ մը լեցուի այսպիսի բարի և քաղցր տրամադրութիւններով, այսինքն երբ ողջմտութենէ միայն կ'առաջնորդուին բոլոր կողմերն ալ, փոխադարձ հասկացութիւն գետիւը յարգաբուած է այլեւս կարծիքի տարբերութիւնները, եթէ տակաւին կը մնան իսկ, առ առաւելն միջոցներու զանազանութիւն միայն կրնան առաջ բերել, ու սիրտերը, սիրով լուսաւորուած, թէև տարբեր համբաներէ, բայց աւելի սերտ կերպով, կ'ուղղուին նոյն նպատակին:

ՎԱՌԱՔԷԼՈՅ ՇԱԻԴՂՈՎ

ԵԿԵՂԵՅԱՊԱՏՄԱԿԱՆ

ԷԶՄԻՍ.ԾԻՆ ԵՒ ՍԻՍ

1441 — 1941

Մայր Աթոռին Սիսէն էջմիածին փոխազուրկեան Հինգհարիւրամեայ Յորբելեանին առթիւ կ'ուզենք թառցիկ ակնարկով մը յաջորդաբար պատկերացնել Ս. էջմիածնի և նուիրապետական միւս Աթոռներուն հինգարեան յարաբերութիւնները: Նախ կ'աւանդենք էջմիածինն ու Սիսը:

Կիրիկիոյ կաթողիկոս Գրիգոր Թ. Մուսաբէգեանցի Սիսէն հեռանալ յանձն չառնելուն վրայ Ս. էջմիածին մէջ համազգային ժողովը կաթողիկոս ընտրեց Կիրակոս Ա. Վիրապիտին, որ սակայն յաջորդ տարին վար առնուեցաւ և Աթոռը գրաւեց Գրիգոր Թ. Զաւարբէգեանց:

Սա իր պաշտօնը հանդարտօրէն վարելու համար պատուաւոր դիրք մը ապահովեց գահընկէց Կիրակոս կաթողիկոսին, Աղթամարի Զաքարիա կաթողիկոսին Ս. էջմիածնի հետ յարաբերութիւնները վերատին խզելուն հանդէպ լեց, և Սիսի Աթոռին վրայ ալ Կիրապետ Եւզոպիտայիին բարձրանալուն նըկատմամբ չբողոքեց, այնպէս որ թէպէտ հակաթոռներ ելան մէջտեղ, սակայն Մայր Աթոռը անսոց դէմ վճիռներ չարձակեց, կապանքներ չվճեց, նպովք ու բանադրանք չհուսկեց (Ազգապարտմ, էջ 214):

Այսպէս Կիրիկիոյ Աթոռը շարունակեց իր գոյութիւնը միւս Աթոռներու կարգին իբրև օրինաւոր կաթողիկոսութիւն: Սակայն Ս. էջմիածնի և Կիրիկիոյ Աթոռներուն իրատեսութեանց սահմանները որոշ չէին զըծուած և պարագային համեմատ մին կամ միւսը զօրանալով կ'ընդարձակէր իր գործունէութեան շրջանակը: Սիմէոն կաթողիկոս Սեբաստացիի նշանաւոր նամակն ալ այսպիսի յիշատակութիւն մը ունի. «այսքան ամաց հետէ կաթողիկոսն ձեռնադրէին մինչև ցայսօր և խորութիւն ինչ ոչ էին արտեալ, նմանապէս և մեք ձեռնադրեմք զարժանաւորսն և ոչ խարեմք ինչ...»

վանդի ոչ Ձեր կաթողիկոսքն թուղթ են առաքեալ սոցա սակս այսպիսի իրաց, և ոչ մերքն ձեզ, այլ սիրով են գնացեալք եղբայրաբար, և առ ի միմեանց ձեռնադրեալն ընդունեի են»։ Այդ վիճակը կը տիրէ մինչև Մայր Աթոռոյ կաթողիկոս Փիլիպպոս Աղբակեցիի ժամանակները (1632-1655)։

Այդ թուականներուն Սիւի Աթոռին վրայ կը գտնուէր Սիմէոն Բ. Սեբաստացի (1633-1648), որ 1633-ին Կ. Պոլսէն վերադարձին Անկիւրիա կը հանդիպի, հոն քահանաներ և ժողովուրդ կ'աղաչեն որ իրենց եպիսկոպոս ձեռնադրէ վանահայր Թորոս վարդապետը։ Սիմէոն կիթղ. կ'առարկէ ըսելով թէ Անկիւրիան Ս. Էջմիածնի թեմ է և վարդապետը (= Գրիգոր Կեսարացի պատրիարք Կ. Պոլսոյ) գուցէ նեղուի։ Բայց զիմոզները կը ստիպեն և պատասխանատուութիւնը իրենք կը ստանձնեն։ Այն ատեն Սիմէոն կիթղ. կը կատարէ առաջարկուած ձեռնադրութիւնը։ Սակայն շուտով խռովութիւն կը ծագի Անկիւրիոյ մէջ։ Գրիգոր Կեսարացին ալ դժգոհ կը մնայ իր բարեկամին գործէն, և խնդիր կը հաղորդուի Փիլիպպոս կաթողիկոսին, որ Թորոս եպիսկոպոսը կը բանադրէ և Սիմէոն կաթողիկոսին ալ շատ ծանր զիտողազիր մը կ'ուղղէ, մեղադրելով իր վիճակներէն զուրս ձեռնադրութիւն կատարելուն համար։ Ըստ Օրմանեանի Փիլիպպոս կաթողիկոսի նամակը Սիմէոն Սեբաստացիին հասած պէտք է ըլլայ 1638-ին։

Փիլիպպոս կաթողիկոսի զրկած թուղթը ծանօթ է, բայց յայտնի է Սիմէոն կաթողիկոսի գրած պատասխանը, որմէ կարելի է ջիշ շատ զազափար կազմել այդ նամակի և Փիլիպպոս կաթողիկոսի ընթացքին մասին։ Նամակը թուական չունի, բայց Աղթամարի Աթոռին տեղաբնակն ակնարկութենէն կարելի է հետեցնել թէ գրուած է 1639-ին։

Կ'երևի թէ Փիլիպպոս կիթղ. հետեւելով իր նախորդին մեծանուն Մովսէս Գ. Տաթևացիին, Մայր Աթոռի ընդհանրական հեղինակութիւնը արծեցնելու զիտուով քայլեր առած է կաթողիկոսական միւս Աթոռներու նկատմամբ, ինչպէս կը հասկցուի հետեւեալ տողերէն ալ, զոր գրած է եղբի Փիլիպպոս կիթղ., սահա զԱղուան, զԱղ-

թամար, զԿ. Պոլիս և զԵրուսաղէմ հնազանդեցեալ հմք և զու յո՛ յուսացեալ ես որ ոչ հնազանդիս մեզս։ Ատոնց ակնարկելով Սիմէոն կիթղ. կը մեղադրէ Փիլիպպոս Աղբակեցին, գրելով. «Դո՛ւք ընդէ՛ր զԱղուանից տունն յափշտակեցիք, զոր զուք ի ձեր թղթով գրեալ էիք թէ ինքնազուրս Աթոռ է, ի Սուրբ Լուսաւորչէն կարգեալ։ Նոյնպէս և զԱղթամարոյն ընդ ձերով իշխանութեամբ նուանեցիք որ ՇիՉ (= 526) տարի է, որք ինքնազուրս կաթողիկոս են, թէպէտ զիրք կու պարսուենն։ Տի՛ս ուրեմն, ե՛ս եզայ յարող տուն առ տուն թէ զու»։

Փիլիպպոս կիթղ. զիտողութիւն ըրած է գրելով. «Ընդէ՛ր ձեռնադրութիւն առնես ի մերում վիճակի»։ Սիմէոն կիթղ. կը պատասխանէ որ իր նախորդ Հայրապետները այդպէս ըրած են, այսինքն Անկիւրիոյ եպիսկոպոսներ ձեռնադրած են, ինքն ալ անոնց կը հետեւի. և կը թուէ Պաշատուր, Տիրատուր, Աղարիա, Յովհաննէս, Պետրոս և Մինաս կաթողիկոսներու կատարած և պարտադրական ձեռնադրութիւնները, որոնցմէ Տիրատուր Անկիւրիոյ եպոս. ձեռնադրած է Սարգիսը, որ յետոյ եղած է Կ. Պոլսոյ պատրիարք, Յովհաննէս կիթղ. ձեռնադրած է ազերկու Յակոբան Անկիւրիոյ»։

Վերոյիշեալ կաթողիկոսներու կողմէ կատարուած ձեռնադրութեանց ցանկը կը ցուցնէ որ Կիլիկիոյ կաթողիկոսներ յաճախ Օսմանեան պետութեան մէջ գտնուող թեմերուն եպիսկոպոսներ կը ձեռնադրէին, հոգ չէ թէ անոնցմէ շատեր ենթակայ եղած ըլլային Ս. Էջմիածնի Աթոռին։ Յիշուած թեմերն են. Ակն, Անկիւրիա, Կարին, Եւզոնիա, Ամասիա, Մարզուան, Քարբերդ, Բաղէշ, Տարօն, Մէրտին, Երզնկա, Կ. Պոլիս, Էտիրնէ, Գոնիա, Կեսարիա, Սեբաստիա, Ալէքսիւն, Մուշ, Շէշքուշ, Սուլու Մանասուր, Կաֆա, Պուղտան և Լիհչք։

Սիմէոն կաթողիկոսի տեսութեամբ կաթողիկոս մը իրաւասութիւն ունի ունէ տեղ եպիսկոպոսական ձեռնադրութիւն կատարելու իր ազգակիցներուն համար։ Եւ վկայ կը բերէ ներսէս Լամբրոնացիի Աստիճանաց ձառէն թէ կաթողիկոսը ըրնդ ամենայն տեղիս, որ ազգն իւր համասեռքն են, ունի իշխանութիւն ձեռնադրել նոցա եպիսկոպոս և տալ զմիւռոնն»։ Լամբրոնացիի գրա-

ծը սակայն կը վերաբերի անտարակոյս ազգի մը պետք եղող կաթողիկոսներուն, ինչպէս էին մեր Հայրապետները Աթոռի բաժանումէն առաջ:

Սիմէոն Սեբաստացիին նամակէն կը հասկցուի թէ Փիլիպպոս կաթողիկոսը Ս. Երուսաղէմի պատրիարքին նամակ գրած է եղբերակով: «Մեզ դատաստան արար: Ժամանակին պատրիարքն էր մեծահարմարն Գրիգոր Պարոնտէր (1613-1645), որ 1613 թուին Երուսաղէմի մէջ եպիսկոպոս ձեռնադրուած էր Էջմիածնի աթոռակից կաթողիկոս Աւետիսի ձեռամբ: Այդ է թեքեւս պատճառներէն մին որ Սիմէոն կթղ. բորբոքելով ոճով ծանր մեղադրանքներ կը դրէ՝ Փիլիպպոս կաթողիկոսի դէմ և կը հարցնէ. «Ձեր անդատաստան բանից դատաստան չէ՞ պիտոյ, . . . այլ միթէ մե՞զ միայն կայ»:

Սիմէոն կթղ. տեսնելով որ Թորոս եպիսկոպոսի պատճառով խռովութիւն եղած է Անկուրիոյ մէջ, կը կանչէ գայն Սիս:

Սոյն նամակը Էջմիածին հասաւ և լրնջ արդիւնք յառաջ բերաւ հոն, յայտնի չէ: Սիմէոն կթղ. ցոյց տալու համար թէ Աղբակեցիին սիրոյ զգացումէն մղուելով չէ որ կը շարժի, կը յարէ. «Ձի սէրն նախ տեսութեամբ է գիմեանս, երկրորդ՝ խօսակցութեամբ, երրորդ՝ երթեւեկութեամբ. . . ցոտս ոչ ես տեսեալ երբեք, և ո՛չ ընդ իս խօսակցեալս: Արդեօք Սիմէոնի այս նկատողութիւններէն թելադրուած Փիլիպպոս կթղ. յարմար գտեց անձնական տեսակցութեամբ խնդիրը կարգադրել: Արդէն, ինչպէս վերը յիշեցինք, ինքը Փիլիպպոս առաջարկած էր որ Երուսաղէմի պատրիարքը Գրիգոր Պարոնտէր դատաստան ընէր իրենց միջև և Այս տուեալներուն վրայ հիմնուած կրնանք ըսել որ Աղբակեցիին շարունակեց իր աշխատանքը, Երուսաղէմի մէջ ընդհանուր գումարում մը սարքելու և կաթողիկոսական իրաւասութեանց հարցը կանոնական ևճով լուծելու համար:

Իր այս գովիչի ձեռնարկին նպաստաւոր էին ժամանակի բազմաթիւ հանգամանքներն ալ: Վասնզի Պարսիկ և Օսմանեան տէրութեանց միջև գաշինք մը կընթուած էր 1639-ին, երեսուն տարուան խաղաղութեան պայմանով:

Այդ նպատակով 1651-ին Փիլիպպոս կթղ. կը մեկնի Էջմիածնէն բազմաթիւ հե-

տեւորդներով, որոնց կը միանան ուրիշ շատեր ալ ճամբուն վրայ: Նոյն տարուան Հոկտ. ամսուն Փիլիպպոս կթղ. հասաւ Հալէպ, ուր իրեն միացաւ Սիմէոնի յաջորդող Սիսի նոր կաթողիկոսը Ներսէս Սեբաստացի (1648-1654) և միասին ուղեւորելով հասան Երուսաղէմ: Հոս ալ Գրիգոր Պարոնտէրին յաջորդած էր իր աշակերտը Ասուռածատուր Տարօնեցի (1645-1664, 1665-1666, 1668-1670):

Երուսաղէմի ժողովին մասնակցած են եկեղեցականներէն 28 հոգի. Փիլիպպոս և Ներսէս կաթողիկոսներ, Ասուռածատուր պատրիարք, 17 վարչապետներ և 8 եպիսկոպոսներ, նաև աշխարհական իշխաններ, որոնց անունը կամ թիւը չէ նշանակուած: Ժողովը գումարուած է 1652-ին և հաստատած 13 կանոններ: Այդ կանոններէն առաջին երկուքը կը վերաբերին Ս. Էջմիածնի և Կիլիկիոյ կաթողիկոսութեանց, մասնաւորաբար ձեռնադրութեանց խնդրին. այնպէս, «Առաջինն է սէր և միաբնութիւն երկուց Աթոռոց կաթողիկոսացն Էջմիածնի և Սոյոյ, և իւրաքանչիւր կաթողիկոս զիւրոյ վիճակի նուիրեալն ձեռնադրեսցէ և մի գայլոյ. և թէ դէպ լինիցի զի ձեռնադրեսցէ յայմէ վիճակէ զոք, յիւրում վիճակին տեղաւորեսցէ զնա. և ձեռնադրեալն՝ թէ յայմ կաթողիկոսի վիճակէն փոխեսցի յայլ երթողիկոսի վիճակ, անըղուշելի լիցի: Երկրորդ՝ զի ինքն նուիրեալն ևս մի համար ձակեսցի առ այլ կաթողիկոս զնալ՝ թողով զիւրն, այլ նա իւր կաթողիկոսն» (Առ. Գաւրժեթէ, Գ. տպ. Վաղարշապատ, 1896, էջ 331-332):

Ժողովին որոշումները կը ստորագրուին եկեղեցական և աշխարհական անդամներէն և իւրաքանչիւրը հետը կ'առնէ կը տանի իր աշխարհը ի գործադրութիւն:

Կիլիկիական Երուսաղէմի ժողովին պատմութիւնն ընելէ յետոյ կը բացազանչէ՝ «Ներսնի» թէ մինչև վերջը յարգուէին այս սխալտի կամ գաշնագրին պայմանները» (Պարս. Կարճընոց Կէլիկիոյ, Անթիլիաս, 1939, էջ 349):

Ըստ երեւոյթին գար մը յարգուած են սոյն կանոնները և ոտնձգութեանց յիշատակութեան չենք հանդիպի մինչև Կիլիկիոյ Միքայէլ Ա. Աջապահեան կաթողիկոսը (1737-1758): Սա ըստ երեւանցի Սիմէոն

կաթողիկոսի երկիցս Պոլիս գտցած է 1749 և 1751 թուականներուն և կամեցած ատեն ասէի ի վերայ էջմիածին, խնդրելով ի վե՛ճակաց տրին զժմանս նահանգս զասմա՛նակիցս վիճակին իւրոյ . . . ասելով թէ ինձ վայել է ունել զայս երկիր որ ընդ իշխանութեամբ Օսմանցւոց է, առ որով ես և աթոռս իմ կամքն: Բայց տեղւոյն իշխանները արքունական հրովարտակով զայն կը հեռացնեն քաղաքէն:

Միքայէլ կաթողիկոսի այս ձեռնարկին ձախողութենէն յետոյ ժամանակ մը ևս խաղաղութիւնը շարունակուեցաւ երկու Աթոռներուն միջև և նոր գէպքեր տեղի չունեցան մինչև ժթ. դարու կէսերը:

Ս. էջմիածնի Կերիմ Ա. (1809-1830) և Կիրիկոյ Մեծն Կերակոս Ա. (1797-1822) կաթողիկոսները բարեկամական յարաբերութիւն ունէին իրարու հետ: Վերջնայս մէկ նամակը կարելի է տեսնել Կրիւսէքեանի Կիլիկիոյ Վարդապետ Պարմենիոսի մէջ (էջ 569-573):

Ս. էջմիածնի Գէորգ Գ. կաթողիկոսին ընտրութեան ատեն թրքահայոց քուէները ներկայացնող հրկու պատգամաւորները, ներսէս Եպս. Վարժապետեան և Յակոբ Նորատունկեան, կը ներկայացնէին թուրք թրքահայոց վիճակները, ներստեալ և Սիսի կաթողիկոսութիւնը:

Գէորգ Գ. ի կաթողիկոսութեան սկիզբները Սիսի կաթողիկոսութիւնը խառնակ և անկանոն վիճակ մը ունէր, և Պոլսոյ մէջ ծրագիր ծրագրի վրայ կը կազմէին և առաջարկ առաջարկի հետեւ նրապարակ կը գնէին: Գէորգ Գ. կը մերժէր նրապարակ գրուած առաջարկները և կը պահանջէր որ Սիսի Աթոռին վերաբերումը հանդէպ Մայր Աթոռին ըլլար նպատակական, ապա թէ ոչ կը սպառնար ձթողուլ ըստ առաջնայն ի թիւս հակաթոռ և ապօրինաւոր կաթողիկոսաց սարտուցելոց ի գրկաց մօրն լուստ շայտստանեայց Եկեղեցւոյ Սրբոյ էջմիածնին:

Գէորգ Գ. կաթողիկոսի Թրիմեան պատրիարքին ուղղած 1870 Յունուար 2 թիւսկիր կոնդակը, որով կը պահանջէր Մայր Աթոռին կառարեակ իրաւասութիւնը Տաճկահայոց վրայ և իր ձեռքն անցնել կ'ուզէր Կ. Պոլսոյ, Կիրիկիոյ և Աղթամարի աթոռակալներուն ընտրութիւնները, պատճառ երգաւ որ Գէորգ Գ. ի անունը վարկաբեկուի

Տաճկահայոց մէջ և իրրե թողք Պոլսոյն ինչի գէժ ըլլալը էջմիածնի համարս անխմաստ բանաձևը նշանաբան մը դառնայ:

Պոլսոյ Երեսփոխանական Ժողովին ընդգրկած ընթացքը աւելի ևս մղեց Գէորգ Գ. իր ուղղութեան մէջ, ուստի ձեռնադրուելիք եպիսկոպոսներու կողմէն ստորագրուելիք էջմիածնի հանդէպ հաւատարմութեան և հպատակութեան երգման թիւղթին մէջ աւելցուց «հակաթոռ և հետտեալ» կոչումները Սիսի և Աղթամարի կաթողիկոսութեանց համար: Զեռնադրելիները պիտի խոստանային և պիտի ուխտէին այլ երբեք ի կողմն ելանել այլոցն կաթողիկոսական անուանեալ անվաւեր աթոռոցս: Միւս Աթոռներուն մէջ ձեռնադրուած եպիսկոպոսները Մայր Աթոռի հպատակութեան ընդունելու համար յատուկ արարողութիւն ալ կազմեց, սԿարգ վաւերացուցանելոյ զիրաւունս եպիսկոպոսութեան ձեռնադրելոցն յանվաւեր կաթողիկոսացն կոչումով, եւ կրկին ձեռնադրութենէ միայն զգուշանալով, իման Սեղախին առջև լոկ քահանայական զգեստաւորութեամբ ուխտ ընել տալէ հաքը մատանի, եմիփորոն և խոյր շնորհել սահմանեց: Այդ նորաձև արարողութեան առաջին եմիփորուողը եղաւ Ներսէս Եպս. Վարժապետեան:

Այդ թուականներուն Սիսի կաթողիկոսական Աթոռը բարձրացաւ Մկրտիչ Բէֆտիզեան (1871-1894), որ հետամուտ եղաւ ինքն իրեն համար անկախ կացութիւն մը ձեռք բերելու: Այս ուղղութեամբ իր աշխատութիւնները յաջողցնելու համար 1880 տարույ վերջերք գնաց Պոլիս, կարգ մը առաջարկներով: Հոն Պոլսոյ Կրօնական ատենանք իր կողմէն ուրիշ առաջարկներ ներկայացուց Բէֆտիզեան կաթողիկոսին, պահանջելով անկէ ի միջի այլոց 1. Հպատակութիւն էջմիածնի Մայր Աթոռին, և 2. Պատրիարքի և ժամերգութեան մէջ Կիրիկիոյ կաթողիկոսէն առաջ Ամենայն Հայոց կաթողիկոսը յիշել: Մկրտիչ կթղ. մերժեց եղած առաջարկները, եկեղեցւոյ միութեան խնդիրը խանգարող Գէորգ Գ. կաթողիկոսը ցուցնելով: Իսկ եթէ յարաբերութիւններ ճշգեւ պէտք ըլլայ, Փիլիպպոսի և Ներսէսի ժամանակ եղածին նման սերիցուցել ներկայութեամբ պիտի լինի կ'ըսէր:

Վէճեր և ձեռնարկներ շարունակուեւ

ցան երկու կողմէն: Մկրտիչ կթղ. կը յայտարարէր որ եթէ Կիլիկիոյ վիճակներուն մէջ էջմիածնի կաթողիկոսը պիտի յիշատակուի, պէտք է որ էջմիածնի վիճակներուն մէջ ալ Կիլիկիոյ կաթողիկոսը յիշատակուի: Զատապան բանակցութիւններէ յետոյ վերջապէս համաձայնութիւն մը գոյացաւ, որուն առաջին մասը կը տրամադրէր որ Սիւն էջմիածնի գերագահութիւնը ճանշնայ, բայց էջմիածին ալ Սիւնը հակաթոռ ե հետեւող չանուանէ: Այս համաձայնութիւնէն յետոյ Մկրտիչ կթղ. մեծահանգէս շուքով պատարագեց Բերայի Ս. Երբորդութիւն Եկեղեցին և յիշատակեց էջմիածնի կաթողիկոսը:

Բայց Քէֆորդեանի համաձայնութիւնը բոլորովին անկեղծ չէր: Ան շուտով յայտնեց թէ ճնշման տակ միայն համակերպած է: Քէֆորդեան կատարութիւնէն անկալած իր շնորհները ձեռք բերելէ յետոյ փութաց Պոլիսը թողուլ և վերադառնալ իր Աթոռը, մէկ ու կէս տարի մայրաքաղաքին մէջ Պալէ վերջ:

Օրմանեանի տեսութեամբ Գէորգ Գ. իր իրաւունքին մէջն էր ցորչափ կը փափաքէր Հայ Եկեղեցւոյ միութեան նշանակ Մայր Աթոռոյ գերագոյն զիրքը պահպանել ու պաշտպանել, եւ մինչև իսկ կիրպով մը գալալի ընել տալ: Բայց նա երբք իրաւունք չունէր հաւանագ ուխտին ձեւը փոխելով անոր մէջ նորութիւններ մտցնելու: Պատմութիւնը իրեն չէր նպաստեր երբոր հետեւալ ու հակաթոռ կը կոչէր Կիլիկիոյ Աթոռը, քանի որ մինչև այդ օր Կիլիկիոյ Աթոռը Մայր Աթոռին հակաթոռ հռչակուած չէր: Եւ որդէն, ինչպէս կ'աւելցնէ Ալքապատոյի հմտու հեղինակը, Գէորգ Գ. ի ըրածը հակասական ալ էր մինչոյն ատեն:

Գէորգ Գ. մեծագործ կաթողիկոսի մահէն յետոյ Ամենայն Հայոց Հայրապետի ընտրութեան չուզեց մասնակցել Կիլիկիոյ կաթողիկոսութիւնը: Նորընտրի Հայրապետը Մակար Ա. (1885-1891), ինքնաբերաբար վերցուց եպիսկոպոսացուններու ուխտագրին մէջ իր նախորդէն մուծուած Սիսի և Աղթամարի կաթողիկոսութիւնները անվաներ և հետեւալ հռչակելու յաւելուածը, որով գայթակղութեան քար մը մէջտեղէն վերցուած կ'ըլլար:

Քէֆորդեանի մահէն յետոյ Կիլիկիոյ

Աթոռը դարձաւ ինկաւ մեծ խառնաշփոթութեան մէջ, որոնց մասնաւորապէս Ներք ուղղակի կապ չուէին յեր նիւթին հետ, ուստի գանց կ'ընեց: Այդ խառնակութիւնները վերջացան օւթ տարի յետոյ միայն, Սահակ Բ. Սոպայեանի ընտրութեամբ (1902-1939):

Սոպայեանի օրով ալ տեղի ունեցան կարգ մը բանակցութիւններ Աթոռներու յարաբերութեանց շուրջ: Կիլիկիոյ կաթողիկոսը 1907 Փետր. 26 թուակիր նամակով մը ութ յօդուածներէ բաղկացած առաջարկութիւն մը կը ներկայացնէր իրեն հիմ համերաշխութեան: Այդ յօդուածներէն Ս. էջմիածնի և Կիլիկիոյ յարաբերութեանց կը վերաբերին, 1. Մայր Աթոռոյ կաթողիկոսը պիտի յիշուի Կիլիկիոյ կաթողիկոսէն և վիճակներէն, բայց փոխադարձաբար պէտք է որ Կիլիկիոյ կաթողիկոսն ալ յիշուի էջմիածնէն և իր վիճակայիններէն: 2. Կիլիկիոյ կաթողիկոսը կրօնական խնդիրներու մասին էջմիածնի կաթողիկոսին հետ խորհրդակցութիւն կամ կարծիքի փոխանակութիւն կը կատարէ: 3. Կիլիկիոյ եպիսկոպոսները կեդրոնի ընծայադիրով պիտի ձեռնադրուին եթէ ազատ ըլլան էջմիածնի վիճակներուն մէջ պաշտօնաւարել և բարձրագոյն պաշտօններու համար ընտրելի ըլլալ:

Այս առաջարկները պահ մը նկատի առնուեցան Պոլսոյ մէջ և բանակցութիւններ կատարուեցան, բայց քիչ յետոյ Թուրքիոյ մէջ պատահած քաղաքական սահաւոր վերվայրուձեերու փոշիին տակ թաղուեցան ատենք ալ:

Մակար կաթողիկոսի յաջորդող Ամենայն Հայոց Հայրապետները շարունակեցին այն փափկանկատ ուղղութիւնը զոր որդեգրած էր ան: Գէորգ Ե. կաթողիկոսի (1911-1930) օրով, 1925-ին Ս. էջմիածնի մէջ պատրաստուեցաւ Ակզային-Եկեղեցական ժողով գումարելու յատուկ կանոնադրութիւն մը, ուր Տանն Կիլիկիոյ կաթողիկոսը յայտարարուած է նախաթոռ անդամ, երկու պատրիարքներուն հետ (Յօդուած 5): Սոսոյ կաթողիկոսը կը նախադահէ Ազգ. Եկեղեցական ժողովին՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի հիւանդութեան պարագային (Յօդ. 6):

Մուրաւորէգեան Սորէն Ա. կաթողիկոսի օրով (1932-1938) երկու Աթոռներու յարաբերութիւնները դարձան աւելի սերւիւր,

մասնաւորաբար՝ երբ Սահակ կթղ. իրեն Աթոռակից օժեց Բարզէն կթղ. Կիւլէսէրեանը (1931-1936)։ Երբ Գարեգին Աբբ. Յովսէփեանց, էջմիածնի լիազօր նուիրակը, 1935 Դեկտեմբերին այցելեց Անթիլիաս, հն հասու շատ ջերմ ընդունելութիւն, և Բարզէն Ա. կթղ. այդ առթիւ Լափ մէջ կը յայտարարէր. «Այլևս շատոնց վերջ գտած են Գէորդ-Միգրիշեան անորոյ բանաձէները և ամէնքս նուիրուած ենք Հայ ժողովուրդը պահելու իր Մայրենի Եկեղեցւոյն ծոցը, իր բոլոր կարելի միջոցներով, և թէ պարտաւոր ենք միշտ գործակցելու Մայր Աթոռին՝ զիրարացնելու համար անոր աշխատանքը Սփիւռքի մէջ»։

Բարզէն Ա. կաթողիկոս ջանաց Կիլիկիոյ և էջմիածնի Աթոռներուն միասնակա-նութեան կապը աւելի ամրապնդել 1936 Մարտ 29-ին կատարած իր մեռնորհնէքին առթիւ։ Ան իր օրհնած իւզին մէջ խառնեց հին էջմիածնական մեռններ, օրհնուած Ղազար Ջահեցի (1737-1751), Եփրեմ Ջա-գեցի (1810-1835) և Գէորդ Ե. (1911-1930) կաթողիկոսներէն։ Ապա իր օրհնած մեռ-նէն փոքրիկ սրուակներով նուէր զրկեց Ս. էջմիածնի՝ Կեհ. կաթողիկոսին և Երուսա-ղէմի և Պոլսոյ պատրիարքներուն, իրրե նշանակ եղբայրական սիրոյ և համերաշ-խութեան նուիրապետական Աթոռներու։ Ս. էջմիածնի զրկուած սրուակին վրայ փակ-ցուած էր մասնաւոր պիտակ մը ուր կ'ըս-ուէր թէ «Սառնեցաք ի նա զերիս հնազոյն Մեռոս ի Մայր Աթոռոյ Սրբոյ էջմիածնի . . . ի նշան մրտութեան կաթողիկոսական Աթոռոյ և յապացոյց միասնականութեան նուիրապետութեան Հայաստանեայց Եկե-ղեցւոյ։ Խնդրեմք զի և զուք խառնեսլիք ի սմանէ ի Մեռոնն, զոր օրհնելոց էք. եթէ կամեսցի Տէր»։

Եստ ուրախալի էր տեսնել Կիլիկիոյ տարագիր Աթոռին հանգէպ Ս. էջմիածնի ցոյց տուած եղբայրական ազնիւ զգացում-ները և Կիլիկիոյ կորովի աթոռակից կա-թողիկոսին ջերմ ու սրտագին արտայայ-տութիւնները հանդէպ Հայաստանեայց նա-խամեծար Հայրապետութեան։

Երջանկայիշատակ Տ. Ռորէն կաթողի-կոսի մահէն յետոյ նոր Հայրապետի ըն-տրութեան համար 1941 Ապրիլ 10-13-ին Ս. էջմիածնի հաւաքուող պատգամաւոր-

ներու կարգին առաջին անգամ ըլլալով կը տեսնուէր նաև Կիլիկիոյ եպիսկոպոսներէն Տ. Ռազ Արքեպս. Աջապահեան, որ հըր-ճուանքով կը յիշէ երկու Աթոռներու միջև ստեղծուած փոխադարձ սիրոյ զգացուցները և կը մաղթէ որ ս յօգուտ Հայաստանեայց Եկեղեցւոյ աճուսին ու բարեզարդութեան միշտ և յաւիտեան պահուի սիրոյ, համե-րաշխութեան և միասնականութեան մա-քուր ոգին»։

Սարահեան Պետրոս կաթողիկոսի մա-հէն վերջ (1940), Կիլիկիոյ Աթոռին նոր կա-թողիկոս մը ընտրելու առթիւ նոյն տարւոյ Դեկտեմբերին, առաջին անգամ ըլլալով, Ս. էջմիածնին ալ ներկայացուցիչներ զըր-կեց Անթիլիասի պատգամաւորական ժողո-վին։ Այս առթիւ Լափ կը գրէ երկու Աթոռ-ներու Գործակցութիւնը խորագրին տակ. «Այս բոլորին մէջէն վեր կը կենայ՝ Եկե-ղեցւոյ համար պատմական արժէք ունեցող իրողութիւնը թէ Ս. էջմիածնի և Կիլիկիոյ երկու կաթողիկոսական Աթոռները, փոխա-գարձ մասնակցութեամբ իրենց համագու-մարներուն, հաստատած եւ իրագործած կ'ըլլան միասնականութիւնը Հայաստան-եայց Սուրբ եւ Առաքելական, Մի եւ Ընդ-հանրական Եկեղեցւոյն, և համերաշխ գոր-ծակցութեան ճամբաներ բացած»։

Հայրապետական Աթոռին Սիսէն Ս. էջմիածնի վերադարձն ճիշդ կէս հազար-ամեակ յետոյ իրականացած այս սերտ վե-րաբերումը լաւագոյն հրաշխիքն է Հայ Եկե-ղեցւոյ աւելի պայծառ ապագային եւ Ս. էջմիածնի Մայր Աթոռին լուսանորոգ շողա-զարդումին։

Ն. Վ. Պ.

